

Շատ քֆրկան էղ Սուլովսկիք.  
Շատ ժիատոր էն Յախչնցիք.  
Դէժ ու բլէ Շեխտառմցիք.  
Շատ կեղտոր էն Յալիճանցիք.  
Աղի (աղայի) պահող Շեխրըմցիք.  
Հարօրի գող էղ Խարտօսցիք.  
Եւրկէն շօքեր էն Ցրոնցիք.  
Զմերկի ոսող Յօրկնօսցիք.  
Շատ խորոտիկ էղ Ցոննանցիք.  
Քուրտու քվա Ջրդաղոմցիք.  
Բէկի պահող էղ Դմիտիկցիք.  
Խօնիսի պահող Ապլքուարցիք.  
Շատ գող ու գէշ էղ Զօրաւեցիք.  
Շատ խոտով էն էղ Հացկցիք.  
Ժաժկի գող էն Բլաժուիցիք.  
Կոշտ ու կոպիտ Իրիզակցիք.  
Հայրին նման Մկրագոմցիք.  
Օշխրի պահող Ափալունցիք.  
Չոր ու ցամաք էղ Բարտկցիք.  
Շէիսի պահող էն Թթեցիք.  
Մուտու պահող Աւզադրցիք.  
Զիրար մատնող էղ Դրմերտցիք.  
Աղի կրող էղ Յուշտամցիք.  
Մենել քրֆող Յարգավնեցիք.  
Շատ տամնցող էն Յարզցիք.  
Գլափի ոսող քուրդ Յոշտամցիք.  
Կամքետ ծախող էղ Նորգեցիք.  
Փալիսի քաղող էն Մառնկցիք.  
Դոլ գունաջի էղ Յառնիստցիք.  
Խոամ ցանող էղ Խարսնցիք.  
Ծլի քաղող էղ Յարտօնցիք.  
Խուլի գործող Վարդենրցիք.  
Քալամ ցանող Յաղեննացիք.  
Քոր ու քեաշալ էղ Մօզակցիք.  
Շատ դոլամուր Մուշախսցիք.  
Մատոկ պահող էղ Կոտեցիք.  
Կարաս շինող էն Յազուտցիք.  
Շատ յաշիխեա էղ Խըվեանցիք.  
Բարդոց վառող էղ Տուկեցիք.  
Զիրար սպանող էղ Վարդիսաոցիք.  
Փէտի ծախող էն Ֆղակցիք.  
Ճամքու կարող Դեղնմերոցիք.  
Խենդ ու հէսիր Ցէրշտերոցիք.  
Սոսու լաջի էղ Խասգեղոցիք.  
Օշխրի գող էն Քօլօզկցիք.  
Սոս ըստ էն Շմակցիք.  
Պոստի շինող Յառուառինցիք.  
Զօզան յէնող էղ Մառնըկցիք.  
Կոռպի ոսող էղ Մշեցիք:

ԱՕՑԼԱՄԱԶ ԽԱՆՐԱ

(*Q u i v o u n q u i n p u k p u*).

Մէկ թագաւոր մը կեղնի, էդ թագաւոր ուր  
աշքերուց կը քօննայ. Տէքիմ կը բերին վերէն,  
Տէքիմ կըսէ.

— Զուկ մը կայ մըջ ծովուն. թէ զե՞ն ձուկը բռնեցին բերին, զընտոր լեզին հանին լցրին թագաւորի աչքեր, կը սաղնայ.

Էլաւ թագաւորի տղէն առաւ զհերմներն ու  
մէկ հզար թօռչի մը, դացին, թօռչիք թօռ թալե-  
ցին մըջ ծովուն. օր մը չէ, երկու Ասու հրաման-  
քով զէն ձուկ բռնեցին, դրեցին սոկի լակնի (կոնք)  
մէջ, առուին թագաւորի տղի ձեռ.

Թօռչլք առէջ զարդան, ակնձիլա տարան թաւ-  
գաւորին, տղէն մնաց էտևանց. ձուկն էլաւ հետ  
լեղոււ ըսեց.

— Թագաւորի տղայ, իման օր գում մէկ իս, ես  
է մէկ իմ. արի զիս թորի էրթամ, քու աղէկին  
աղէկ կենիմ:

Թագավորի տղեն լէ վերուց զծուկ թալեց  
ի ծով.

Հաւար տարան թագաւորին թէ—ինչ կէնես,  
օր քու տղէն զծուկն էլմը թայեց ի ծով.

Թագաւոր ամի էրեց, օր զտղն սուրեկուն էնին  
ուր էրկրից, Քշեցին տղին հանին ուրանց սինօռից  
դուրս, Տղէն էր լնկաւ ձամբախ ու գնաց, Շատ  
ու քիչ գնաց Աստուած գնայ, մէկ էւ իշեց օր  
ձամբինու վրէն օձ մը մուկ մը բռներ է. Եդ խու-  
փարայ մուկ ըմալ կը վժվէ՛ր, ըմալ կը ճըգճը-  
վեր, օր տղի սիրտ էւ թամուլ ըլ տուեց, զարկեց  
զօն սպանեց, մուկ փախաւ մտաւ ծակ, Տղէն էլ մը  
ձամբախ տուեց, առէջ գնաց, Տղէն մէկ արտաքօ-  
տեղ գնաց ըլ գնաց, դարձաւ իշեց օր մէկ պայէ մի  
էտևանց վազնելին գիդայ. Կայնաւ, պայէն էկաւ  
հասաւ, Հարցուց.

— Աղբէր, դո՞ւ կերթաս.

— Ըսկի ըսեց, կերթայ խարիսք քաղաք մը  
դատելու.

— Ես լէ քզի ընկեր.

Էղան ընկեր ու դաշին, Փշում՝ տեղ գա-  
ցին, իշեցին օր ուրիշ պայէ մ' Հէ Ետևանց Կը բօ-  
ռայ ու դիզայ, Կայսան, Էկաւ Հասաւ.

— Դուք կէրժար, աղքէր, ըսեց.

— Աերթանք խարիստ քաղաք մը խտարի:

— Ես լէ ձզի աղբէր.

Երեքն էղան աղբէր. մեռնինք հիտրաց, ապրինք

Հետրաց, խօսք տուին իրարուուու էլան ընկան ձամշ բափ Գայլամեկ ջող քաղքի մը մէջ ուրանց դուքան մը քրով բանեցին, էն մէկ աղբէր էղաւ խայվաշի, մէկէլ էրկուս լէ ամեկ բանի մ' էղան. գէպրա զէպրա (հետզհետէ) գոլվաթուորցան, էղան դունի մալի տէր.

Էղաւ օր էդ քաղքի մէջ լէ մէկ աղջիկ մը կէր, անուն Սոյլամազ—Խանըմ: Էդ աղջիկ ըսկի մարդու հետ չը զրուցէր, որն օր զընտոր տէր զըրուցք, թագաւոր կը պահէր վըր ընտոր:

Էլան էն էրկու աղբէր կանան, ըսկն թագաւորի տղին.

— Աղբէր, էս օր դու օր կաս մեր ջոջն իս արի քցի կարգինք, օր գօր գայ մըզի:

Զէ, մէ, ըսեց թագաւորի տղէն. Հըմա տեսաւ, օր եախա չը պրծու, ըսեց.

— Դու կինաք, իմալ կէնիք էրիք.

— Աղբէր, ըսեցին, մնկք պտի Սոյլամազ—Խանըմ ուզինք քցի:

— Թառն. Սոյլամազ—Խանմ չը զրուցէ, լաւ ու կեառ է:

— Քզի դաւի չկայ, մնկք կիտանք զրուցք:

Էլան էդ աղբրտան, առան զթագաւորի տղէն առեջ ուրանց, գացին աղջիկ պապու մօտ.

— Մնկք էկէր ինք, ըսին, օր քու աղջիկ տաս մեր աղբօր:

— Թըլս էղնի, ըսեց, օր զիմ աղջիկ տուիցիք զրուցք, ես լէ կիտամ ձեր աղբօր:

Էդ էրկու աղբէրն էն, էլան առան զթագաւորի տղէն, զինազին, զմուֆթին ու գէմ գացին աղջիկայ մօտ:

Ճամբէն էն մէկ աղբէր զթագաւորի տղին քաշեց թաշնաւ ըսեց.

— Աղբէր, ես կեղնիմ մուկ, դու զիս գիր քու չէպ. օր գացինք Սոյլամազ—Խանըմի մօտ, դու զիս թորիկ, ես կերթամ մանիմ ընտրա չրախափ (աշտանակ) տակ, ներս օր մտար, բարե տուր, աղջիկ գինամ քու բարե չառնի. գարձի իմ թարափ ըսէ. — Զրախափա աղբէր, բարի իրիկուն քիր. ես քու բարե կառնիմ: Դարձի էլմը աղջիկ ըսէ. Սոյլամազ—Խանըմ, մժուլի մ' էրէ, ականջ էնինք. — էնիի քզի ականջ չենէ, նոր էլմը դարձի իմ թարափ, ես ըստապուն կը զրուցիմ:

Ըտոնք էն, էլան հիտրաց գացին մըս Սոյլամազ—Խանըմ: Ներս մտան մը չէ, թագաւորի տղին ուշիկ մը զմուկ հանեց թորիկեց. մուկ գնաց մտաւ չրախափ տակ, թագաւորի տղէն բարե տուեց. Սոյլամազ—Խանըմ չառաւ զընտրա բարե. դարձաւ չրախափին.

— Բարի իրիկուն քզի, չրախափա աղբէր, Զրախափն զրարեն առաւ:

— Սոյլամազ—Խանըմ, մժուլի մ' էրէ ականջ էնինք:

Սոյլամազ—Խանըմից ձէն չէլաւ, տղէն ըստապուն դարձաւ չրախափին.

— Զրախափա աղբէր, մժուլի մ' էրէ, ականջ էնինք:

Զրախափէն էլաւ զրուցք, մաճլիս ըմէն ականջ էրին, Ըսեց.

— Իրեք հօգի մէկ արտ մը կիսրար կը ցանին, մէկ էւղնի լծի տէր, մէկ արտի տէր, էն մէկելլէ սերման տէր, Ցանիքից օր կը իսլլըսին, մէկ ժուկ մը կը մնայ, արտ կը համնի, կը բերին քաղին, ծեծին, կերնին, կը չէղին, ըստապուն դիկան օր կիսին մըջ իրար, կը կոռուին. Ջոջ խալապալախ մի կը սարգին, Սերմի տէր կըսէ՝ ընծի կը համնի, արտի տէր կըսէ՝ ընծի, լծի տէր կըսէ՝ ընծի. Խաղին, մուֆթի, ըսկա էդի վիր պտի համնի:

— Խաղին ըսեց՝ կը համնի լծի տիրուն, մուֆթին ըսեց՝ կը համնի արտի տիրուն. Սոյլամազ—Խանըմ վէրուց ըսեց՝ Աստուած ձեր պէս շարեաթ գետնուփի տանէ, էդ յիմալ շարեաթ կէնիք. կը համնի ցորնի տիրուն:

— Խաղին ըսեց՝ կը համնի լծի տղէն, դու շչատիք օր Սոյլամազ—Խանըմ զրուցեց.

Ըմէն հօտ իրար ըսեցին—հաւ:

Ըտոնք էլան գացին, թագաւորի աղջիկ գնաց չրախափի բոլոր:

— Ցօ փիցուկի չրախափա ըսեց. դու յօրի հօտ յիս չը զրուցես, էդ յօրի խարիս մարդու հետ կը զրուցես:

Իռնեց Զարդեց, բրդեց զչրախափէն, թափեց դուս:

Էն լուսմթի, էլմը թագաւորի տղէն ու մաճլիս էկան մըա աղջիկ, Տղէն հօտ մանելուն մուկ թորիկեց, Ըտչաղս լէ մուկ գնաց մտաւ աղջիկ բարձի տակ:

Թագաւորի տղէն էլմը բարե տուեց, աղջիկ բարե չառաւ.

— Բարի իրիկուն քզի, բարձ աղբէր.

— Բարով ու խէրով էկար, թագաւորի աղայ,

— Բարձ աղբէր, մժուլի մ' էրէ ականջ էնինք, Բարձ աղբէր վէրուց ըսեց.

— Մէկ տէրտէր մը, թարզի մը ու նաճար մը կեղնին, ըտոնք կընկնին ճամբախ կերթան, մէջ մէջ մութ կիտայ վրէ ուրանց, կըսին. — Գորով զիրար պայինք, չեղնի ջանավար մանավար մըջ քնուն ուտին մզի:

Առջի հեղ գօր ընկաւ նաճրին, էն էրկուս քնան:

Նաճար էլաւ ուրին խաղնելլիք, փետէ իսան

մը շինեց, դրեց յօն, Սհամեն օր թմաւ, նաճար իմցոց զթարգին ինք քնաւ, Ըստապուն թարզին մուղատ կեցաւ, Թարզին իշեց, օր հանտէ նաճար փետէ իսան մը շինէ, դրէ յօն, ըսեց.

— Էդի զուր մարիֆամն է ցուցեր, կանի ես լէ զիմ մարիֆամ ցուցում:

Թարզին լէ էլաւ ձեռք մը կնկայ հալաւ կարեց, հագուց զփետէ ինսան,

Սհամեն օր թմաւ, գոր էկաւ տէրտրոջ, ըստապուն տէրտէր էլաւ,

Տէրտէրն էր, առջի հեղ էլաւ լւացուաւ, խաչ հանեց էրեւա բերեց կրակ վասեց, իշեց կուշտ ու բոլոր տեսաւ օր մէկ նոր հարս մը կանուկ է, Տէրտէր խղճուկ միամիտ, բանից խապար շուներ, դարձաւ ըստաւ, —օրշնած, արի նստի, և փէտից ձէն կէնի, ժամ զիգայ, Տէրտէր էլաւ կայնաւ, ձեռ թալէց օր բերէր նստըցուցէր, հարս շրջիաց ի գետին, էլաւ քառսուն ու չորս կտոր.

Տէրտէրն էր կանաւ լաց, վայ, վայ ըսեց, եղայ պարտատէր, մտայ մեղքի տակ, իմալ գէդ քուլֆամ սպանեցի:

Տէրտէր էդտեղ կանաւ ժամ ու պատարագի, լաց ու աղաղակեց, Աստուածուտին օղորմացաւ զէդ փէտէ ինսնին հոգի տուեց էլաւ կանաւ,

Լուսումմի իրեք լէ էլաւ, զէդ փետէ կնկայ վրէն զիրար տարան բերին (կոււեցան). նաճար ըսեց՝ ընծի կը հասնի, թարզին ըսեց՝ ընծի, տէրտէր լէ ըսեց՝ ընծի. մըկայ խաղին, մուֆթի, շարեամ ձեր ձեռն է. էդ վիր կը հասնի:

Խաղին ըսեց՝ կը հասնի նաճրին. մուֆթին ըսեց՝ կը հասնի թարզուն. Սոյլամազ—Խանըմ վէրուց ըսեց.

— Աստուած զձեր շարեամ գետնուլի տանէ, տէրտէր կանաւ արնէ արտըսունք թափեց, Աստուածուտին ընտրա խեղճն իշեց, զփետն հոգեւոր շուց, հոգի էկաւ ինք. Էտի տէրտրոջ կը հասնի,

— Խաղին, մուֆթի, ըլհաս մացէք, Սոյլամազ—Խանըմ իտա լէ էրկու հաղ կը զրուցէ, —Մաշմաշ էլան գացին, Սոյլամազ Խանըմէկաւ բարձի բոլոր, վերուց զրարձ, ձեւուտեց, էրեց հղիկ հղիկ, թալէց մէկ դիու:

Լուսումմի քօման էլմը էկան. Թագաւորի տղէն զմուկ թորկեց. ըստապուն մուկ գնաց մտաւ աղջկայ մինտարի տակ,

— Մինտար աղբէր ըսեց թագաւորի տղէն, կիշիմ, օր բարձ աղբէր յուտա չէ, գու մժուլի մը էրէ, ականջ էնինք.

— Վըր իմ գլխուն, ըսեց մինտար. ականջ էրէք,

— Աեղնի մէկ ընտիար մարդ մը սիլտակ մուրսաւոր, մէկ լէ՝ ալէխառն նոր էր ընկէ չանէն.

Էն մէկել լէ նորահաս տղէ մը, թաժա նոր էր մը պէխեր, Գէլնան կընկնան ձամբախ, կերթան մէկ սարի մը գլօմի, կիշին օր հանդէ թաժա նորհարս մը էն դիուց զընվլուկ, զարդրուկ զիգայ, Էն ձեր մուրբաւոր ըսեց՝ ընծի, էն ալէխառն ըսեց—չէ, որին իմն է, էն զէհէլ տղէն լէ ըսեց—չէ, էդի նոր հարս է, ես զէհէլ տղայ, յիս կը հասնին Խանըմի, մուֆթի, շարեամ էրէք, էդ վիր կը հասնի:

Խաղին ըսեց.—Ընտոց ջոջ էն մուրբաւորն է, կը հասնի ընտրան, մուֆթին ըսեց—չէ, կը հասնի էն ալէխառն մարդուն. Սոյլամազ—Խանըմ վէրուց ըսեց:

— Աստուած ձեր պէս շարեամ գետնուլի տանէ, կը հասնի էն նորահաս տղին, օր թաժա պէխեր մըեր է,

— Խաղին, մուֆթի, գու շհատ իբ օր Սոյլամազ—Խանըմ իտա լէ իրեք հաղ, օր զրուցեց,

— Հա, ըսեցին, մենք Ասու առէջ շհատ իմք, աղջիկ հալ ու խոշ էղնի քզի:

Էլան ըստապուն Սոյլամազ—Խանըմ ուղին թագաւորի տղին. դչօլ ու գուսանք զարկին, խաղ ու խնդում էրեցին, բերին զէտոնց պասկիցին, Էն մէկ աղբէր առաւ զմուր կանաւ մուլթ տեղ, տղէն էրեց չերեց աղջիկ չը գնաց մօտ Պարկաւ քնաւ, Սոյլամազ—Խանըմ լէ միամտաւ քնաւ, Զէն տեսար, օր պատ բլաւ ու յուշապ մը բերան բաց ու ֆշալին զինք թալէց ներս, օրոտում ընկաւ էդ յօդէն, Յուշապ դէմ էրեց վըր տղի տեղաց, օր զարդէն կլուցէր, մուր քաշոյ աղբէր մուլթ տեղէն վազաւ ընկաւ վըր յուշապին, բրդեց էրեց թուժում, թափեց փանճարի տակ, Դու մ' ըսի էդ յուշապ լէ սէր թալէր էր վըր էդ աղջկան, էկեր էր օր զտղէն կլուցէր առնէր զաղջիկ ուրիին:

Սոյլամազ—Խանըմ նակաստան թռաւ իմցաւ, իշեց զէս ու գէն բան չկայ, լըլկեց զտղէն՝ տեսաւ տղէն սաղ էր. նոր էն մուլթ կանող աղբէր բուաց.

— Սոյլամազ—Խանըմ, էլ մը վասնեցի, զքու խանիմ (թշնամի) խուրպան էրեցի քզի:

‘Նոր Սոյլամազ—Խանըմի զիպար բացուաւ, խնտացաւ, էկաւ ընկաւ վըր տղի օտաց,

Ափանտըմ շատ չէրկնցունք, ժամանակ մը մէջ ընցաւ, էն մէկ աղբէրն ըսեց թագաւորի տղին.

— Աղբէր, էլի առ զքու քուլֆամ, էլմը էրթանք զքպա մըր էրկիր,

Գացին թագաւորից իզին առան, էկան բարձան զտուն ու գը քշէ, գացին հասան էն տեղն, օր թագաւորի տղէն զմուկ օձի բերնէն պրծուցեր էր.

— Դէ՛ թագաւորի տղայ, ըսեց էն մէկ աղբէր, ես էն մուկ իմն օր զընծի զալմ օձու ձեռն աղծուցիր. իմ իզին առւր ես մտնիմ իմ ծակ,

Թագաւորի տղէն նոր սարվախմ էղաւ, գ' արի

անո ինչ փաթռւան իրար վզով պագռռտեցին, խնդացան: Մուկ ջոկնուաւ մտաւ ի ծակի ընդոնք քշեցին էկան: Էկան ծովու պառնի էլան դուս, ըստապուն էն մէկէլ աղբէր կանաւ ըսեց:

— Թագաւորի տղայ, ես լէ էն ձուկ աղբէրն իմ: որ զընծի պրծուցիր, գը կանի ես քու պապու աշքերուն լէ գեղ բերիմ նոր զիմ իզին տուր:

Զուկ զինք թալեց ի ծովի առաւ զգեղն էլաւ գուս, տուեց տղին:

— Դը գնա ըսեց, Աստուած քու բան յառ ջողէ:

Ցղէն քշեց էկաւ, ձէն հասաւ ուր պապուն թէ—քու տղէն կարգուիր է, հըտ ուրին քու աշքերու գեղ լէ բերեր է:

Էկան ձիով ձիւորով, գհօլով, զուռնով վերցին զտղէն առօք փառօք տարան թագաւորի սարի դուռ իջուցին: Դեղ հասուցին, թագաւորի աշքեր հըտ գահուն բացուաւ, նոր էլաւ մաժա զուր տղի հարսնին էրեց, քառուն օր վըրեար քէփ ու խաղ ու խնդում էրեցին: ըստապուն թագաւոր բերեց զուր թախտն ու թաճ թապիմ էրեց տղին: տղէն խնդացաւ, էլաւ նստաւ վըր թախտին:

Մնաց ժամանակ մը, տղի վրէն սափար (կոր) բացուաւ, տղէն էր ժողուեց զուր օրտուն, գնաց զուր գուշման ալթ էրեց, գարծաւ էկաւ, նոր նըստաւ ու վելեց զուր թագաւորուտեն:

Ցիսուս միան Ցէրն իմ խանչէ, օր հասնի յըմէն նեղածներուն, յետի սողին լէ զիտա ըսովին:



## ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՅՆ—ԲԱՆԱՍԻՐԱԿԱՅՆ.

### ԱԶԱՏ ԳԱՐԱԳՄՈՒՆՔՆԵՐ ԵՒ

#### ԱՐՃԵՍՏՆԵՐ

(Պանակէրէ համալսարանի տարեկան բացման ձառ.)

ՊՐՈՖ. ՇԱՐԼ. Ժ. Գ. Ֆ.

Տարին մի անգամ այս դաշնիճի մէջ հրաւիրում ենք Մոնակէլիէի մեծ հասարակութիւնը, որ միասին ուրախանանք մեր համալսարանի յառաջադիմութիւններով, ուստանողների թուի աճմամբ, և հաստատուն հա-

ւատ ունենանք այն օդտի մասին, որ մենք յոյս ունինք տալ գիտութեան և երկրին:

Ոչ մի ժամանակ այսպիսի ձգտում չի նշանարուել գէպի ազատ պարապմունքներն, ինչպէս այսօր իրողութիւնն անհերքելի է: Բայց աւելի ևս ակնյայտնի կացուցանելու համար, թոյլ տուեցէք, որ պարզ թուանշաններ ներկայացնեմ: Մինչդեռ քառասուն տարուայ ընթացքում ֆրանսիայի երկրագործ և արդիւնաբերող գասակարգը կորցրեց իւր թուի տասերորդ մասը, ազատ պարապմունքներին նուրիուող բազմութիւնը աճեց աւելի քան մի երրորդով:

	1856	1886	1894
Ներկագործութեան			
պարապմունք . . .	52,9 /	47,8 /	47,5% /
Արդիւնաբերութեան . . .	29,1 /	25,2 /	25,9% /
Ազատ պարապմունք-			
ննը և յեկամուցից ապրողներ . . .	9,1 /	11,1 /	12,7% /
ապառներ . . .			59,55% /

Հիսկ որովհետեւ այդ ասպարէզների մէջ մտնելու համար մեծ դուռը համալսարանն է, ազատ ուրեմն այդ երևոյթը նախ և առաջ մեր վաստակն է:

Բարիի իրրե անդամ այս համալսարանի և իրրե Մոնակէլիէի քաղաքացի, ես առաջինն եմ ուրախանում և պարծենում այդ հանգամանքով: Բայց որովհետեւ ձեր առաջ խօսողը պատիւ ունի քաղաքական տնտեսութեան ուսուցչապետ լինելու, թոյլ տուեցէք նորան, որ այս շնորհաւորական բերկութիւնաց փոքր ինչ անհամապատասխան ձայներ ևս խառնէ, զրեթէ վտանգի աղաղակ հանէ: Մերեցէք, եթէ համարձակուում եմ այն խիստ չարագուշակի գերը յանձն առնել, որին չոռվածում հարկադրում էին յաղթականների կառքի մէջ բարձրանալ որպէս զի իրանց տօնակարգութիւններով:

### Ա.

Ի՞նչ է նշանակում ազատ պարապմունք մեծաշնչիւն անունը, իւր ստուգարանական և պատմական ծագմամբ զա անշուշտ պիտի նշանակէր այն մարդկերանց զրութիւնը, որոնք ապրում էին ազատականի պայմաններում: